


9754



1909

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՏԵՎԱՐԱՆ
Ա. Հ. Ս Ո Ր



653
Հ-24



ՀԱՅԵՆ Ն. ՊԵՐՊԱՐԵՍԱՆ
1909, Կ. ՊՈԼԻՍ

2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Վահագին

ԸՆԴԵՑՄԱՆ

ԿՐԻԿԻՌՈՂԻՄԱՆ

Ա. Մ. Ա.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ պրոբի
Ա. Մ. Ա.

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵԱԴՐԱՆ
Ա. Հ. Ա. Տ. Ա. Տ.

553

2-24

ՀԱՅԵՐԵՆ

ՍՂԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա. Մ. Ա.

Տպագր. ԶԱՐԱՀ Ե. ՊԵՐՊԵՐԵՎԻՆ
Կ. ՊՈԼԻՍ, 1909



ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՍՈՐԻՆ ԱՅՍ ԱՌԱՋԻՆ ՊՐԱԿԲ
Կրնայ զաղափար մը տալ թէ ո՞քչափ գործնական
ծրագրով մը կազմուած է ան:

Ն Պ Ա Տ Ա Կ Ի Է

Ժողովրդային պահանջումներու եւ ազատ բաղաքացիի
պիտի համապատասխան շահեկան եւ մասնաւանդ
աժանագին հրատարակութիւններով նիմնել՝

ԺՈՂՈՎՐԴՈՅՆ ՄԵԾ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ՄԸ

Որ մեծագոյն սատարը պիտի ըլլայ իմացական զար-
գացման:

Համեստ միջոցներով սկսուած այս ձեռնարկը ան-
շուշտ համակրանքով պիտի ողջունուի մեր յառաջդի-
մասէր համարակութեան կողմէ, ինչ որ խրախոս մը
պիտի ըլլայ մեզ, մեր լուսագոյն ծառայութիւնները
տրամադրելու:

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Անցեալ դարու գերջին տարիներուն մէջ երեան
եկան նոր գիտութիւններ և արտեստներ, որոնք վեր
ի վայր շրջեցին մարդուս ապրելու եղանակը, նոր
հորիզոններ, նոր ասպարէզներ բանալով անոր առջև:
Այս գիտութիւններէն մէկն է նաեւ Սլաքրութիւնը
(Sténographie):

Սլաքրութիւնը, ինչպէս յայտնի է, տեսակ մը
արուեստ կամ աւելի ճիշտ՝ գրութիւն է, որով կա-
րելի է սովորական գիրէն շատ աւելի շուտ և նոյն
խոսելու չափ արագ գրել: Չենք ուզեր մանրա-
մասնաբար խօսիլ այն օգուտներուն վրայ, զորս այս
տեսակ գրութիւն մը կրնայ ունենալ զայն սորվողնե-
րուն. սա ըսենք միայն թէ բացի գպրացականներէն
ու խմբագիրներէն, որոնք անհրաժեշտաբար պէտք
ունին անոր, այս արուեստէն կրնան օգտուիլ առնա-
սարակ բոլոր գործի մարդիկ, որովհետեւ սղագրու-
թիւնը ամէն բանէ առաջ ժամանակի խնայողութեան
միջոց մըն է, և ժամանակը խնայել՝ կեանքը երկա-
րել կը նշանակէ:

Ցարդ հայերէն լեզուի յատուկ սղագրութեան պարզ
մեթոս մը չկար, հակառակ այդ մասին զգացուած
բուռն պէտքին. կային երկու աշխատութիւններ,
մին թարիզի և միւսը կովկասի մէջ հրատարակուած,
բայց անսոնց հեղինակները, եւրոպացիներ, անտեղ-



17852-59

ետկ ըլլալով լեզուին, այնպիսի կանոններ դրած էին որ փոխանակ գիւրացնելու, ա'լտւելի դժուարացուցած էին գրութիւնը։ Այս պատճառով ձեռնարկեցինք ներկայ հրատարակութեան, միշտ այն հաւատքը ունենալով թէ հանրութիւնը քաջալեր կը հանդիսանայ ամէն օգտակար ձեռնարկի։

Մեթուս, զոր ընտրեցինք «Հայերէն Սղագրութեան» համար, այնքան պարզ է, որ ընթերցողը ամբողջ աշխատութիւնը մեկ անգամ միայն ուշի ուշվ կարդալէ և սղագրական նշաններն ու դանոնք իրարու միացնելու ձեւը սորվելէ ետք, պիտի կրնայ քիչ քիչ սղագրութեամբ գրելու սկսիլ։ Գործին որքան գիւրուսոց ըլլալուն մասին չենք ուզեր ասկէ աւելի խօսիլ, ընթերցողը ինքնին պիտի դատէ ու պիտի համոզուի։

Հայերէն լեզուն իր մէջ կը բովանդակէ աշխարհէ գրեթէ բոլոր լեզուներուն մէջ գտնուող ձայները։ այս պարագան նկատի առնուելով, ներկայ սղագրութիւնը այնպէս մը պատրաստուած է, որ ընթերցողը մնով պիտի կրնայ գրել նաեւ թուրքերէն, Փըրանսերէն և այլ լեզուները։ Այս կերպով, բժշկական, իրաւաբանական և ուրիշ Պետական Վարժարաններ յաճախող Հայ ուսանողներն ալ պիտի կրնան մեծապէս օգտուիլ այս սղագրութենէն, քանի որ պիտի կրնան բառ առ բառ օրինակել իրենց ուսուցիչներուն բերանացի դասախոսութիւնները։

§

«Հայերէն Սղագրութիւն»ը պիտի բաղկանայ երեք մասերէ։

Ա. մասին մէջ պիտի խօսուի նախնական ծանօթութեանց և սղագրական նշաններու վրայ։

Բ. մասին մէջ պիտի բացատրուի սղագրական նշանները իրարու միացնելու օրէնքը, որուն պիտի հետեւին բազմաթիւ վարժութիւններ։

Գ. եւ վերջին մասին մէջ բազմաթիւ հրահանգներով ցոյց պիտի տրուի հայերէն սղագրութեամբ գրելու եղանակը։

Հետեւապէս, «Հայերէն Սղագրութիւն»ը պիտի բաղկանայ երեք պրակներէ, որոնց առաջինը կը հրատարակենք ահա և միւսներն ալ յաջորդաբար պիտի հրատարակուին։ Գաւառներէն այս սղագրութիւնը ունենալ փափաքողները կրնան դիմել հետեւեալ հասցէին, փոխարժէքը (երեք պրակի համար 3 դրչ.) կանխիկ դրկելով։

Հասցե։ —

باب عالی جاده سندہ زاده بربیان مطبوعی

سղագրան ԶԱՐԵՎ Ն. ՊԵՐՊԱԿՐԵԱՆ
Կ. ՊՈԼԻՍ, Պապը ալի նատեսի



ԶԱՐԵԼ. ՊԷՐՊԵՐԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՏՈՒՆԵՆ ՆԵՐԸ, (Գրեց ՔԱՍԻՄ) Գի՞ն 5 ՊՐ. ՍՏՈՒՆԵՐՔ, անհրաժեշտ ամէն Հայու (Գրեց 3. Գ. Ա.) Գի՞ն 5 ՊՐ. ՔԱՂ. ՏՆՏԵՍԱԳԻՏՏՈՒԹԻՒՆ, (Ա.Ք.) Գի՞ն 10 ՊՐ.

Դեռ նոր հրապարակ ելան « Բանեկ Բանե » ի հետինակ ՍՄԲԱՏ ԲԻՒՐԱՏԻ երկու գործերը, ընտիր թուղթի վրայ, մտքուր տպագրութեամբ և հեղինակին լուսանկարով։

ԲՈՒՐԳ ԵՐԿՅ, Աղատշունչ բանաստեղծութիւններու փունջ մը, կը պարունակէ 48 էջ Գի՞ն 3 ՊՐ.

ԱԽԱՐԱՅՐԻ ԱՐՄԻՒԻԾ կամ ՎԱՐԴԱՆԱՆՔ, Աղաբերդ. 5 արար և 4 պատկեր. Բաղուած Աղդային պատմութեան ամենէն փառաւոր էջերէն Գի՞ն 5 ՊՐ.

Մօտ օլէն պիտի հրատարակուի ՔԱՍԻՄի գլուխուգործոցը՝ ԽՈՒՀԻԴԱԽԻՋԻ Ա.ՂՋիկը, վեզ աղջային ընկերական կեանքէ, շուրջ 500 երէսի ստուար ծաւալով Գի՞ն 10 ՊՐ.

Հայկական Մատենադար նի առաջին հասորն է ՀԱՅԵՐՔՆ ՍՂԱԳՐՈՒԹԻՒՆ (երեք պրակով), երկրորդ հասորը պիտի ըլլայ ՀԱՅ ԿԱՅՍՐԵՐ ԵՒ ԿԱՅՍՐՈՒՀԻՆԵՐ կ. ՊՈԼՍՈՑ ԳԺՀԵՆ ՎՐԱՅ անհախընթաց աշխատասիրութիւնը, պատկերազարդ, որու իւրաքանչչիւր պրակը (ՅՅ—ԱՊ երես) պիտի ծախուի 40 փրյ.

ՀԱՅԵՐԵՆ ՍՂԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա. Մ Ա Ս

ԳԼՈՒԽ Ա.

ՍՂԱԳՐՈՒԿԱՆ ՈՒՂԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սղագրութեան մէջ բառերը կը գրուին այնպէս ինչպէս որ կը հնչուին։

Սղագրութիւնը միեւնոյն նշանով կը գրէ այն ամէն գիրերն ու երկարբառները, որոնք միեւնոյն հնչումը ունին։ Այսպէս սղագրական միեւնոյն նշանով կը գրուին

{ Բ (Բարձր)	{ Զ (Չիւն)
{ Փ (Փառը)	{ Ց (Ցնցում)
{ Գ (Գայլ)	{ Ո (Որոշում)
{ Ք (Քաշ)	{ Օ (Օրէնք)
{ Դ (Դաւ)	{ Չ (Չարդ)
{ Բ (Առւլան)	{ Չ (Չարդ)
{ Ե (Ելլել)	{ Ռ (Ռումբ)
{ Լ (Լէնը)	{ Չ (Չրէշ)
{ Հ (Հրազեն)	{ Ա (Վառօղ)
{ Ց (Ցելուզակ)	{ Ա (Հիւանդ)
{ Ո (Ուլազ)	{ Ո (Ուլազ)

Անգոյ կ'ենթադրուին այն գիրերու, որոնք չեն
հնչուիր, ինչպէս (մեքենայ), (կրիայ) բառերուն վեր-
ջը գտնուող (յ)երը,

Այս մասին աւելի յստակ գաղափար մը կազմելու
համար, ուշադրութեամբ պէտք է հետեւ իւ ստորեւ
հրատարակուած բացատրութիւններուն :

Սղագրական այբուբեն

Հայերէն այբուբէնը բաղկացած է 38 գիրերէ և
խել մը երկարբառներէ, բաց իրականութեան մէջ
հայերէն լեզուն հետեւեալ ձայները միայն ունի.

Ա. Բ. Գ. Դ. Զ. Է. Ը. Ի. Շ. Լ. Խ.
Ծ. Կ. Հ. Ջ. Չ. Ճ. Մ. Ն. Շ. Զ. Պ. Ս.
Վ. Տ. Ր. Ց. Օ. Ֆ(*) . ՈՒ. ԻՒ. ԷՈ(*) . ՈՅ:
Իրր անօգուտ գիրեր՝ ասոնցմէ գուրու կը մնան
(Ե, Թ, Չ, Յ, Ո, Ձ, Ռ, Ի, Խ, Փ, Ֆ), որոնք (Ե, Դ,
Յ, Հ, Օ, Ձ, Ր, Վ, Բ, Պ) գիրերուն հնչումը ունե-
նալով, սղագրութեան մէջ այդ գիրերուն համազօր
նշաններով կը ցուցուին:

(Ե) գիրը սղագրութեան մէջ միշտ իրր պարզ (Ե)
կը նկատուի, բացի այն պարագայէն, երբ ձայնաւորէ
մը առաջ գտնուելով, բաղաձայնի հնչում ունենայ,
ինչպէս (սենեակ), (օսմանեան) բառերուն մէջ. այս
վերջին պարագային՝ իրը (ի) կ'ենթադրուի և հետե-
ւաբար (ի) ի համազօր նշանով կը գրուի:

(*) (Ֆ) և (Էօ) ձայները թէեւ հայերէն լեզուի մէջ չեն
բայց անտես չը բնիք զանոնք, որովհեաեւ շատ մը օտար բառե-
րու և անտեսներու մէջ կը գտնուին:

(Ո) գիրը միշտ (օ)ի նշանով կը գրուի, նոյն իսկ
երբ բառերուն սկիզբը (վօ) հնչուի:

(Իի) երկարբառ երկու հնչում ունի.

1. — իի, ինչպէս (ձիւն) բառին մէջ

2. — ի՛ի, ինչպէս (գրութիւն) բառին մէջ,

Այս երկու պարագաներուն ալ, (իւ) երկարբառը
միեւնոյն սղագրական նշանով կը գրուի:

(Յ) գիրը ձայնաւորէ մը վերջ (ի)ի հնչում ունի
(ինչպէս մայր բառին մէջ) և (ի)ի յատուկ նշանով կը
գրուի:

(ՈՅ) երկարբառ բառերու մէջ (ուի) կը հնչուի
(ինչպէս յոյս բառին մէջ) և (ուի)ի յատուկ սղագրա-
կան նշանով կը գրուի:

(ՈՒ) երկարբառ տմէն անգամ որ ձայնաւորէ մը
առաջ (վ) հնչուի, իրը պարզ (վ) պիտի նկատուի սղ-
ագրութեան մէջ:

(Ը) ձայնը հայերէն ուղղագրութեամբ բառերուն
մէջ չի գրուիր ընդհանրապէս. սղագրութեան մէջ
այն ատեն միայն կը գրուի. երբ սովորական ուղղա-
գրութեան մէջ տլ կայ:



Պ Լ Ո Ւ Խ Բ.



ԱՅԲՈՒԹԵՆԻ ՏԵՂ ԳՈՐԾԱԾՈՒՈՂ

ԱՂՋԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Բ Ա Դ Ա Զ Ա Ե Կ Ե Ր

1. Բ	Փոքր ուղղաձիգ գիծ մը
2. Պ	մեծ » » »
3. Դ	Փոքր հորիզոնական գիծ մը
4. Տ	մեծ » » »
5. Հ	Փոքր շեղ գիծ մը (ձախէն աջ)
6. Յ	նոյնը՝ հատիչով մը կտրուած
7. Վ	մեծ շեղ գիծ մը (ձախէն աջ)
8. Գ	Փոքր շեղ գիծ մը (աջէն ձախ)
9. Խ	նոյնը՝ հատիչով մը կտրուած
10. Կ	մեծ շեղ գիծ մը (աջէն ձախ)
11. Չ	նոյնը՝ հատիչով մը կտրուած
12. Ռ	մեծ շեղ գիծ մը (վարէն վեր)
13. Մ	մեծ կիսաբոլորակ մը (փակագիծ բացման
14. Ն	նոյնին ըրջեալը [ձեւով]

1. Ժ	մեծ կիսաբոլորակ կամարաձեւ
2. Շ	նոյնը՝ մէջտեղը կէտով
3. Զ	նոյնը (աւելի փոքր)՝ հատիչով
4. Ճ	նոյնը՝ հատիչով
5. Մ	մեծ կիսաբոլորակ (չոչուած կամարի ձևով)
6. Զ	նոյնը՝ մէջտեղը կէտով
7. Ց	նոյնը (աւելի փոքր)՝ հատիչով
8. Ծ	նոյնը՝ հատիչով

Զ Ա Ե Կ Ա Ր Կ Ե Ր

1. Ա	Փոքր շրջանակ մը
2. Օ	մեծ շրջանակ մը
3. ՈՒ	նոյնը՝ կէտով կամ պոչով
4. Վ	այս փոքր կիսաշրջանակներէ մին
5. Հ	» » քառորդ շրջանակներէ »
6. Կ	» » մեծ » » » »



ՍՂԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Բ Ա Ղ Ա Զ Ա Ց Ն Ն Ե Ր

| | - - \ x \ / + / f / / C C
 բ պ դ ս հ ֆ վ գ խ կ դ լ ր մ ն

Ռ Ռ Ա Ժ Վ Վ Վ
 ժ շ ն ս զ ց ծ

Զ Ա Ց Ն Ա Խ Ո Ր Ն Ե Ր

• Օ Օ Օ Հ Վ Հ Վ Հ Վ Վ Վ Վ
 ա օ ու ե կ մ ի թ ի թ ի ո ւ է օ

Անգամ մը որ լնթերցողը այս նշաններուն ձեւը
 միտք պահէ, մեծապէս կը գիւրանայ սղագրութեան
 ուսումը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

1. — Հորիզոնական գիծերը, որոնք դ և ս գի-
 բերը կը ներկայացնեն, կը քաշուին միշտ ձախէն աջ:

2. — Միւս բոլոր ուղիղ գիծերը միշտ վերէն դէ-
 պի վար կը քաշուին, բացի լ և ր գիրերուն համա-
 զօր նշաններէն, որոնք միշտ վարէն դէպի վեր կը
 քաշուին:

3. — Մեծ կիսաբոլորակները կը քաշուին թէ՛
 ձախէն աջ (ի՞նչպէս ս, ծ ևն. գիրերուն նշանները),
 և թէ վերէն վար (մ, ն գիրերուն նշանները):

4. — Մեծ և փոքր կիսաբոլորակները սամէն կողմէ
 աւ կը քաշուին:

5. — Միւսնայն կիրապով կը քաշուին նաև լրաց-
 եալ բոլորակները:

Պ Լ Ո Ւ Խ Պ .

ՄԱՍՆԱԿՈՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

ՍՂԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐՈՒԻ ՎՐԱՅ



Ա. — Բ Ա Ղ Ա Զ Ա Ց Ն Ն Ե Ր

Բ պ դ ս հ ֆ վ գ խ կ դ լ ր մ ն

(Բ) գիրը սղագրութեան մէջ կը նշանակուի վե-
 րէն վար քաշուող փոքր ուղիղ գիծով մը:

Նոյն նշանը՝ կրկին մեծութեամբ՝ համազօր է (Պ)ի:

Դ լ ր մ ն

(Պ) գիրը կը գրուի հորիզոնական և ձախէն աջ
 քաշուող փոքր ուղիղ գիծով մը:
 Նոյն նշանը՝ կրկին մեծութեամբ՝ համազօր է (Ծ)ի:

— 14 —

հ ՞ Փ ՞ Վ ՞

(Հ) գիրը կը նշանակուի ձախէն աջ և վերէն վար շեղակի քաշուող փոքր ուղիղ գիծով մը : Նոյն նշանը հատիչով մը կտրուած՝ համազօր է (Ց)ի :

(Վ) գիրը կը նշանակուի (Հ)ի նշանով, որ սակայն կրկին մեծութիւն պէտք է ունենալ :

Պ ՞ Խ ՞ Լ ՞ Ղ ՞ Չ ՞

Սղագրութեան մէջ (Թ) գիրը կը նշանակուի աջէն ձախ և վերէն վար շեղակի քաշուող փոքր ուղիղ գիծով մը, որ եթէ հատիչով մը կտրուած ըլլայ, համազօր է (Խ)ի :

(Կ) գիրը կը գրուի (Թ)ին յատուկ նշանով որ սակայն կրկին մեծութիւն պէտք է ունենալ : (Կ)ի նշանը եթէ հատիչով մը կտրուած ըլլայ, համազօր է (Ղ)ի :

Լ ՞ Ր ՞

Սղագրութեան մէջ (Լ) գիրը կը նշանակուի ձախէն աջ և միշտ վԱՐին վեր քաշուող փոքր ուղիղ գիծով մը : Նոյն նշանը՝ կրկին մեծութեամբ՝ համազօր է (Ր)ի :

(Լ)ի և (Ր)ի յատուկ սղագրական նշանները անով կը տարբերին (Գ)ի և (Կ)ի նշաններէն, որ առաջինները միշտ վարէն վեր կը քաշուին և երկրորդները՝ միշտ վերէն վար :

Այս տարբերութիւնը պատճառ կ'ըլլայ որ (Գ)ի և (Կ)ի նշանները աւելի հաստ ըլլան քան (Լ)ի և (Ր)ի նշանները, որոնք վարէն վեր քաշուելով, բնակարար աւելի բարակ կ'ըլլան :

Մ ՞ Ն ՞

(Մ) գիրին համազօր սղագրական նշանն է մեծ կիսաշրջանակ մը, բացման փակագիծի ձեւով : Նոյնին չըջեալը համազօր է (Ն)ի :

Ժ ՞ Շ ՞

(Ժ) գիրը կը նշանակուի կամարաձեւ մեծ կիսաշրջանակով մը : Նոյն կիսաշրջանակը, մէջտեղը կէտով, կը գործածուի (Շ)ի տեղ :

Ո ՞ Չ ՞

Շըջեալ կամարաձեւ մեծ կիսաշրջանակ մը սղագրութեան մէջ համազօր է (Ո) գիրին : Նոյն նշանը, մէջտեղը կէտով, կը գործածուի (Չ)ի տեղ :

Հ ՞ Ճ ՞

(Ճ) գիրը կը նշանակուի հատիչով մը կտրուած կամարաձեւ փոքր կիսաշրջանակով մը : Նոյնը՝ աւելի մեծ՝ համազօր է (Ճ)ի :

Գործնականի մէջ շատ անգամ՝ կարելի չըլլար պս տարբերութիւնը պահել և (Ճ) և (Ճ) միեւնոյն նշանով, այսինքն հատիչով կտրուած կամարաձեւ մեծ կիսաշրջանակով մը կը նշանակուին :

Ջ ՞ Ծ ՞

Նոյն գիտողութիւնը պիտի ընենք նաև այս գիրերուն համար : Գործնականի մէջ կարելի է (Ջ) և (Ծ) միեւնոյն նշանով գրել, այն է չըջեալ կամարաձեւ և հատիչով կտրուած մեծ կիսաշրջանակով մը :

Բ. — ԶԱՅՆԱԻՐՆԵՐ

ш о о о п т о о

Սղագրութեան մէջ (Ա) ձայնը կը ներկայացուի փոքր, իսկ (Օ) ձայնը մոծ շրջանակով մը:

(ՈՒ) ձայնին համազօր նշանն է մեծ շրջանակ մը ,
պոչով կամ մէջտեղը կէտով : Այս պոչը կը շինուի
շրջանակը գծուած ժամանակ ծայրը գէպի ներս եր-
կարելով :

L. P. Nucco

(կ) և (ի) ձայները կը նշանակուին ո՛ և է ուղղութեամբ քաշուած փոքր կիսաշրջանակով մը:

Մէկ քանի էջ անգին, ցոյց պիտի տանք թէ ի՞նչ-
պէս իրարմէ կը զանազանուին (ի)ի և (ի)ի նշանները,
բայց այժմէն լսինք թէ՝

(b) գիրը առանձին եղած ժամանակ միշտ

կը գրուի սասլէս

(b) գերը առանձին եղած ժամանակ միշտ կը զբութ սապէս :

P 118

(Ը) ճայնը կը նշանակուի այս փոքր քառորդ
շրջանակներէն մէկով։ Ինչպէս ըստ ենք արդէն,

(Ը) զերը սղագըութեան մէջ այն ատեն միայն կը գրուի, երբ հայերէն ուղղագըութեան մէջ ալ կը գրուի:

**Շարունակութիւնը կարդալ Բ. պըակին մէջ, որ մօտ օքէն
լոյս կը տեսնէ**



NAME - *Ammonomyia*

«**ИИИИ.И.И.**»

զարգության մասին քաղաքացիության մասին

ԱՆԴՐԱՋԱՐԱՆԻ ՏԵՇԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19. *Amphibolite* in *glaucophane-schist* *metamorphosed* *in* *deep*

«ԺԱՄԱՅԱԿ» առաւօտեան օրաթերթ, որ
մէջքն» անունով տոհմային վէպ մը, ուր նախորդ
ոէժիմի արհաւիրքները կը պատմուին: «Բնչպէս ծաւ-
գում առաւ աղատութիւնը» վիրնազրավ պատմական
յօդուածներու շարքն ալ կ'արժէ կարդալ: «Ժամա-
նակ» օրուան ներքին ու արտաքին կարեւոր լուրերը
օրը օրին հաղորդելէ և անուանի գրագէտներու աշ-
խատակցութիւնը ապահովելէ զատ, իր ընթերցող-
ներուն և բաժանորդներուն արամագրութեան տակ
գրած է Արեւելեան Բումէլի երկաթուղւոյ 500 բաժ-
նեթուղթեր, որոնց շահած պարզեւներէն բաժին պի-
տի հանուի բոլոր ընթերցողներուն: Այս նուէրին
մանրամասնութիւնը կարդալ «Ժամանակ»ի մէջ:

«ԱՌԵԼՈՒԾԵԼԻ» — Արաօնատէր Հաճի
(Վաճառական). — Միակ առեւտրական շաբաթա-
թերթը, որ Թուրքիոց գաճառականութեան և ճար-
տարարուեաստին զարգացման սաստարելու կ'աշխատի
իր բովանդակութեամբ և իր գործնական թելագրու-
թիւններով: Տարեկան բամիներին 60 դրչ.: Հասցէ
Պոլիս Մէհմէտ Փաշա իսան թիւ 42:

ԱՐԱԳ, ԱԺԱՆ ԵՒ ՄԱՔՈՒՐ
ՏՊԱՅՈՆ ԵՒ ՓՈՐԱԳՐՍՈՒՆ

ՍԱՆՃԱԳՃԵԱՆ ԵՒ ՇԻՐԻՆԵԱՆ

Կուղէք նրբաճաշակ այցաքարտեր ունենալ, կը
փափաթիք Զեր նշանախօսութեան քարդերը, հրա-
ւիրագիրները և նմանօրինակ գործերն մաքուր և
աժան տպագրել. — զանազան պատկերներ և կնիք-
ներ տօսախի (շխմչիր), ամէն ահասկ մնացաղի, քա-
չուի վրայ փարագրել տուլ փութով ու խնամով. եթէ
այս, գիմեցէք ուղղակի Սամճագճեան և Շիրինեան
տպարան-փորագրատունը, ուր ամէն կերպով և դիւ-
րամատչելի պայմաններով կրնաք գոհացում ստանալ:
Դաւառներէ եկած յանձնարարութիւնը փութով կը
կատարուին: Հասցի՝ Պապը Ալի ճամանէսի, ճըղու
Օղու հօգուշու թիւ 40:

013

ՀՀ Ազգային գրադարան



NL0082702

